

ԳԼՈՐԳԵՒՍԿԻ

Նախիջևանցի Էմմանուէլ Պօլոյնիկեանց 5

Յովհաննէս Պապովեանց 2

Նիկողայոս Գաւշանեանց 5

Յովհաննէս Թամանցեան 2

Յովհաննէս Յակօրճանեանց 3

Ղազարոս Քուչնառեանց 2

Սարգիս Պոպովեան 2

Ստեփան Մարգարեանց 2

Գէորգ Տիրկերեան 1

Լուսեղէն Մամիկոնեանց 2

Էարսեղ Չեղիովեանց 1

Յովհաննէս Թեոքեան 1

Յովհաննէս Խարանեանց 3

Միքայէլ Մարտիրոսեանց 5

Երաշամ Սեղոսեանց 2

Գրիգոր Չորչոխեանց 2

Ըստուածատուր Չերքասեան 10

Մարտիրոս Քասդանեան 5

Ստեփան Մուրատչայեան 10

Կարապետ Մինժանեան 10

Ոմն 3

Սարգիս Թամրեան 50

Մակար Թամրեան 5

Ընտօն Թամրեան 25

Յովակիմ Զախմանեան 5

Թովմաս Զարիֆեանց 5

Յակօր Սալուրեան 2

Կարապետ Բարիկեան 3

Կարապետ Ետրայցեանց 3

Մարգար Գալթեան Թամրեանց 2

Սարգիս Յարութիւնեան Թամրեանց 5

Ղարզան Մաշտեան 1

Յովհաննէս Թորոսեան Թամրեանց 1

Յովհաննէս Պապասենեանց 3

Ղարզրիս Եսկէեան 1

Գէորգ Քափանակեանց 1

Մարգար Յօնանեան 1

Խաչատուր Խաչատրեան 1

Իսահակ Խրչեանց 3

Յարութիւն Առնմեանց 3

Սերոբէ Ըստմեանց 3

Մկրտն Էզրիկեան 3

Յովհան Լորոյնիքեան 1

Ղուկաս Աֆրանտիքեան 1

Սարգիս Յեպեան 1

Լուսպարոն Տապախեան 2

Բարդուսար Կեօղչայեանց 1

Մովսէս Այֆերտեանց 1

Պետրոս Մուրատեան 1

Մակար Կեօղչայեան 1

Աւետիք Ուսեան 1

Կարապետ Արարատեանց 3

Խրիստափոր Ղառաքեան 1

Գրիգոր Նասիպեան 3

Պօղոս Տապախեան 1

Լուսպարոն Մուրատչայեանց 1

Մարգար Տեաչքեան 1

Եղիա Խուզեան 2

(Երբնանկէլ)

ՇԻՐԱԿԱՅ ԳԻՒՂՕՐԱՅԲ.

(ԺԱ ԵՆԷՆ Զարդրդ)

1869 թուականին ես զարձեալ Խիչաղ էի. այդ տարի ևս կրաշուրթեան պատճառաւ հացը սուղ էր եկած, և սարի գիւղերում մկները որոնք զուցէ չորութեան պատճառով կրազմանան, բաւական շատ վնաս տուին արտերուն, ինչպէս և այս տարի. Խիչաղն էլ այդ դառն վիճակի մէջ լինելով գիւղի ժողովուրդը որպէս այն ժամանակը նոյնպէս և այս տարի դժգոհ իւր բաղդից անդադար կենսամաշ հոգացողութեան մէջ էր պաղպաղի մասին, իհարկէ սորան բաղդակից գիւղերն էլ միևնոյն դրութեան մէջ լինելու են անշուշտ, վասն զի ինչպէս կկարծեմ, Շիրակայ բաղմամբիւ գիւղօրէից մէջ շատ քիչ գտնուելու են այնպիսի աներ, որոնք նախորդ կրկու առատ տարիներու բերքից զէթ այս տարուայ համար թէ ուտելիքի և թէ ցանկիլքի պակասորդի չափով ամպարած ցորեան կամ գարի ունենան, այլ խիստ մեծ մասը այդ ամենակարեւոր և կենսապահ զգուշութիւնից զուրկ են.

Ժողովուրդը առհասարակ այսպիսի սղութեանց աւելի կտայ իւր մեղքը ասելով թէ « մեր մեղացէն է որ այս նեղութիւնը կ'ըբարշենք », որպէս թէ նախախնամութիւնը յատկապէս պատժոյ համար է տուել այդ սղութիւնը, և ո՛չ թէ բնութեան Արարչադիր սահմանի և անխաղ կանոնի հետեանք է այդ . բայց եթէ հարցանող լինի թէ Շիրակայ Ժողովուրդ, առաջին առատ տարիներում ի՞նչ չքնաղ և Աստուածահաճոյ առաքինութիւններով զարդարուած էիր, որ արժանացար արդարադատ Արարչից առատ հունձքերով վարձատրութեան . և այս տարի ի՞նչ նորանոր մեղքերու մէջ զորուեցար, որ նոյն Արարիչը զրկեց քեզ այդ վարձատրութիւնից . կարծեմ՝ յարմարաւոր պատասխան չունին տալու . վասն զի մի և նոյն ընթացքի մէջ կտեսնուիս բարոյական գործոց վերաբերութեամբ թէ այն տարիները, և թէ այս ուրեմն մեղացէս է ասելով ու անցնելով քեզ փրկութիւն չի լինիր . պէտք է խելքդ դուխդ ժողովես ու լաւապէս քննես իմանաս քո մեղքդ . իմ կարծիքով այս բանի մէջ քոյ մեղքը ուրիշ բան չէ, բայց եթէ անցեալ դառն փորձերուց չը խրատուիրդ, եթէ այսուհետեւ խրատուեցար, և հասարակական միտքանութեամբ ապագայիդ համար հոգացիր որպէս բանական և խորհուն էակի այլ ևս մեղքից կամ լաւ ևս ասել ապագայիդ մասին անհոգութիւնից յառաջացած դառնագին ապաշխարանքը կրկու չես դատապարտուիր: Երաւ է Աւետարանական սուրբ հրամանը կպատուիրէ՝ « Մի հոգար վասն վաղուին, զի վաղուին վասն իւր հոգացէ և այն », այս բանը գուցէ ոմանց տկարակողմ մարդկանց կարծիք տայ, թէ այդ Փրկչական պատուէրը բոլորովին կարողէ ապագայի համար հոգալը . բայց այդպէս չէ . իմ կարծիքով այդ պատուէրը առաջին լոկ անգործ հոգալոյն կ'վերաբերի, որից հոգացողին ոչ մի իրական օգուտ չծրնանելուց զկնի՝ վնաս ևս կ'ծնանի . և երկրորդ՝ մի միայն անձնական հոգացողութեան կրպատչածի, վասն զի այդպիսի հոգացողութիւնը լուտեպ ստեպ կրկնուելով՝ ունակութեան կամ սղութիւնութեան օրէնքի գորութեամբ շատ անգամ մարդուս անձնական շահասիրութեան և ընչաբացողութեան ախտի մէջ կ'զորէ, և արգելապիժ կլինի նո-

րան իւր այլ բարոյական պարտքերը կատարելուն, որից կհետեւի և անշուշտ նորա տկար ընկերներուն հարստահարութեան վնաս ընդ դէմ մարդասիրական օրինաց, իսկ հասարակութեամբ հասարակական ապագայ բարեաց համար նախապէս հոգալը միշտ օգտուէտ է և հարկաւոր իւրաքանչիւր անդամոց ու իցէ հասարակութեան, ուստի և Աստուածահաճոյ ուրեմն առատ տարիներու մէջ սուր տարիներու համար հասարակական ամպարներու մէջ պաշար ժողովելը Աւետարանի պատուէրին հետեւարար Աստուծոյ կամքին հակառակ բան չէ՛ այլ հաճոյական . վասն որոյ ամենեցունցս պարտքն է այս բարի և օգտուէտ սովորութիւնը հետ զհետէ մեր հասարակութեանց մէջ մտցնելու ջանալ որքան կարելին է փութով և անձանձիր աշխատութեամբ՝ օրինակ առնելով մեզ ուրիշ երկիրներու լուսաւորեալ ժողովրդոց այս մասով բռնած խոհեմ ընթացքները, և յիշելով որջախոհ Յովսէփի զեղեցկի իմաստուն գործը որ արձանագրուած է Աստուածաշունչ սուրբ գրքի մէջ :

Ինչպէս վերեւը գրուած է՝ Շիրակայ հացի սղութիւնը զլիսաւորապէս անձրևի սուղ դալած տարիներում կպատահի . ուստի այս հասարակական վնասի առաջը առնելու համար շատ կարևոր է և օգտուէտ դաշտի և դիւղօրէից, եթէ հնար ձեռք բերեն ուստի և արժանն է իրաւունք ստանալ, և Ռահ կամ Գարեգետի (Արմիաշայ) ջրի մէկ մասը թողնելով նորա վերայ շինուած ջրաղացներու հարկաւորութեան համար՝ մնացեալ մասը մի յարմարաւոր տեղից ջրանցք բանալ տալով բերել դաշտային դիւղօրէից արտերն կարելի եղածին չափ ջրելու նպատակաւ, և այս տարուայ այն ժամանակներում երբ արտերը պէտք կունենան ջրի իսկ միւս ժամանակներում կարելի է դարձեալ թող տալ ջուրը գնալու իւր սովորական ձանապարհով : Այս գործը ի հարկէ շատ դժուարին է և մեծագումար փողի և աշխատութեան կարօտութիւն ունի . բայց հասարակական եռանդուն ջանքով, և ընկերական միասիրտ աշխատակցութեամբ և հաստատականութեամբ յուսալի է զուլս բերել . վասն զի ինչ որ անհնար է գործել մի կամ երկու ձեռքերու, հնարաւոր կլինի տասն ձեռքերու, տասին անհարը՝ հնարաւոր կլինի հարիւրին, և հարիւրին

անհնարը՝ հազարին և այլն. գոր օրինակ եթէ դաշ-
տային զիւղերը մի ընկերութիւն կազմեն կամ իւ-
րաքանչիւր՝ տուն առհասարակ իւր կարողու-
թեան չափով փող կամ թէ ցորեան և կամ
թէ մշակ տալով գործի սկսուելուց յետոյ շարու-
նակ մինչև աւարտը և կամ բերելու ջրից օգտուող
ամեն մի զիւղ՝ որ իցէ թէ քսանից աւելի լինին
գտնուած հարուստ տները, որ յուսալի է թէ քը-
սան զիւղի մեջ տաս տաս հատ հաշուելով՝ մի ջին
թուով երկու հարիւր տուն բաղկացնեն, տարե-
կան իւրաքանչիւրը երեսնական մանէթի չա-
փով փող կամ հաց տալու պայմանաւ մի ընկե-
րութիւն հիմնեն, և այս գումարը որ տարին վեց
հազար մանէթ կբաղկացնէ, իւրեանց մեջէն ընտ-
րած բարեխիղճ մի մասնաժողովի ձեռքով շահե-
ցնեն մինչև չորս տարու չափ, յետոյ սկսեն գործը
տարուց տարի տալով նաև երեսունական մանէթը
մինչև գործի աւարտը. և կամ ուրիշ մի աւելի
յարմարաւոր պայմանաւ կազմուի այդպիսի մի ըն-
կերութիւն, որոյ օգուտը և շահմունքը անընդ-
հատ մեծ և արդիւնաւոր լինելու է մինչև անգամ
հարիւրաւոր տարիներ, վասն զի այդ ընկերութեան
անշքամոց տները ջուրը բերելուց յետոյ կարող են
երկու պիտուոր կողմով օգուտ վաստակել, առա-
ջին՝ իւրեանց արտերը ինչպէս կարգն է հարկաւոր
եղած ժամանակները ջրելով տարածամ չորա-
նայու վտանգից ազատել, և երկրորդ՝ ուրիշ օգ-
տուողներուց ըստ պատշաճին բահրայ աննելով
շահուիլ:

Թէ ի՞նչ քան մեծ օգուտ պիտի տայ մեր հասա-
րակութեանը այս յոռաջարկուած գործի գլուխ
գալը՝ այն պարզապէս յայտնի է ամենքին. բայց
որովհետև ինչպէս ասացինք բաւական դժուարու-
թիւն կայ սորա առաջ տանելուն յարակից, ուս-
տի այս մասին այսքան զրելս եթէ առայժմ
գործի ձեւնարկութեանը չնպաստէ, զէթ յուսամ
թէ դորա վերաբերութեամբ մեր գաւառացուց շա-
տերու մտքի մեջ մի գաղափար ծնուցանել կարող
է. վասն զի շատեր կան որ այս բանը մտքերովն
անգամ անցուցած չեն, թող թէ պատշաճաւոր
կերպով դորա վերայ ուշադրութիւն դարձուցած:
Շիրակայ գաւառի զիւղականաց կեանքի մի քանի
պակասաւոր կէտերու վերայ կարիշոյն չափ խօսե-

ցանք, և այս ոչ թէ այն պատճառաւ՝ որ մեր սի-
րելի գաւառայնոց սրտերը վիրաւորներ նոցա պա-
կասութիւնները իւրեանց երեսներին տալով, այլ
միայն առիթ տանք նոցա իւրեանց ուշադրութիւն-
ները դարձնելու դոյն պակասութեանց վերայ, և
հետզհետէ ջանալու թեթեւացնել դորանց թիւը
և վերջապէս իսպառ ունչացնելով բարւոքել իւր-
եանց կիցութեան և ապրուստի եղանակները. վա-
սն որոյ և մեծայոյս եմ, թէ ինչպէս մեր սիրելի
գաւառացիք ներողամիտ սրտով պիտի նային սոյն
յօդուածոյ վերայ քաջ կշռելով, որ առանց
կեանքի թերի կողմերը նախապէս իմանալու և
լուապէս ձանաչելու՝ անհնար է նորանց անհետա-
ցնելու մասամբ պատշաճաւոր կերպով հոգ տանել՝
որպէս առանց հայելոյ վերայ նայելու դէմքի բծե-
րը նկատել ու սրբելու, և առանց թագուցեալ վեր-
քերը բժշկին ցոյց տալու, զիւղօրէից ձեռքով ապա-
քինութիւն գտնելու, նոյնպէս և օտարադաւառացի
ազգայինք, որոց իցէ թէ շատերը իւրեանց կիցու-
թեան վերաբերութեամբ անմխիթար դրութեան
մեջ լինին, գոնէ փոքր ի շատէ օգտակար խրատ-
ներ կարող են քաղել սոյն յօդուածից, որոյ մեջ
զիւրեւս կայ մի ամենակարեւոր կէտի վերայ ևս
խօսելու՝ այն է մտաւոր և բարոյական կրթու-
թեանց պակասութեան վերայ, որից աղբերաբար
դուրս կրղխին հասարակական կեանքի վերոյ գրեալ
թերութիւնները և անհոգութիւնները ապահով և
վայելուչ կերպով կենցաղավարելու մասամբ:

Ամենքին պարզ յայտնի է, որ մարդկային մա-
տաղ սերնդոց մտաց և սրտից գլխաւոր կրթարան
բարեկարգ ուսումնարաններն են, որոց կարեւորու-
թեան մասին անդաբար կքարոզեն խոհական և բա-
րեհոգ անձինք թէ բանաւոր և թէ գրաւոր եղանա-
կաւ լրագրաց, մատենագրութեանց և այլ հրա-
տարակութեանց միջոցաւ, և մեր ուսումնասէր
Վեհափառ Հայրապետը իւր սիրելի հօտի այս
ամենակարեւոր պիտոյից վերայ ուղղելով բարեմիտ
ուշադրութիւն, թէև Հայրապետական սուրբ Առն-
գակաւ քանի տարուց յետոյ պատուիրել է որոց
որ պատշաճն է՝ հոգ տանել ամեն Հայաբնակ քա-
ղաք և զիւղ սկզբնական ուսումնարաններ բանա-
լու և առաջուց բացածներու հետ ի միասին բա-
րեկարգ եղանակաւ կառավարելու. բայց զէթ մեր

գաւառի վերաբերութեամբ կարելի է ասել, որ Ա. Ե. Տափառ Հօր ուսումնաճառաւ սորբ փափագը, և բարեմիտ պատուէրը ինչպէս որ պարան է դեռ իւրագործուած չէ. վասն զի կան զիւղեր, որոց մէջ տակաւին ուսումնարաններու նշոյլ երբէք չկայ. կան զիւղեր էլ՝ որոց մէջ թէև մի երկու սեննակ ուսումնարանի համար ձեռնարկած են պատրաստելու, բայց կամ դեռ թերակատար են նոցա շինութիւնները, և կամ որոնք որ աւարտուած են՝ նոցա մէջ էլ ըստ մեծի մասին պատշաճաւոր կերպով դաստաւութիւն չէ շարունակուած, հետևաբար դեռ ապարդիւն փիճակի մէջ են. զուցէ ժողովուրդը չէ կորող բարեկարգ ուսումնարաններ պահպանել, քանի որ դեռ իր օրական ապրուստը հոգալու հաղիւ հաղ ձեռնտու կգտուի իւր նիւթական միջոցը. սակայն այսու ամենայնիւ ըստ իս բողոքովն չի կարող արգարանալ այս բանի մէջ, և ապագայ սերունդին պարտական մնալու պատասխանատուութիւնից ազատ մնալ. վասն զի իւր չքաւոր կարծած դրութեան մէջ զարձեալ կանէ շատ աւելորդ ծախսեր ինչպէս նշանադրութեանց, հարսնատեսի, փեսատեսի, հարսանիքի, պատարագ աննկոյ և ննջեցելոյ մասին հացկերոյթի և այլ անտեղի սովորութեանց համար գործադրելով քսան թունկուց սկսեալ մինչև քառասուն թունկից աւելի արաղ և զինի՝ նոյնչափ ևս խորակներ, նաև բաւականին շոյ, շաքար, որոյ գործադրութիւնը այս վիջըն տարիներս մտած է մեր զիւղական ժողովրդոց մէջ ուրախութեան հանդիսակատարութեանց ժամանակ բողոքովն անկանոն և անչափաւոր կերպով. սոյնպէս և վայրենարարոց Քրտաց սովորութեան հետեւելով բաշուղ և խալթ տալով հարսնացուի ծնողաց և մերձաւոր ազգականներուն, որոց արգելիլու մասին թէև ինչպէս առ Տէր հանդուցեալ Գաթիկոս Աթուղիկոսը նոյնպէս և այժմեան Ա. Ե. Տափառ Հայրապետը յատկապէս կոնդակներ գրած են, բայց ինչպէս կրտի՛ դեռ բողոքովն այդ հիմանստական անկարգ և վնասակար սովորութիւնը անհետացած չէ ժողովրդի միջից. ահա այսպիսի ծախսերը եթէ չլինին աւելորդ տեղը, որոց մասին և շատեր կան որ պարտուց տակ կձնչուին, և այս ծախսեր անելու կարող անձնք որքան որ կրկին իւրաքան-

չիւր զիւղի մէջ՝ եթէ ծախսուց կիտով չափը իւրեանց և զրացեաց որդոց կրթութեանը զոհն բարեբարար, հարկաւ կարող են փոքր իշտե բարեկարգ ուսումնարաններ ունենալ, և նոցա պատուինը վայելելով մտքարուել՝ և հասարակաց բարեաւութեան պատճառ դառնալ. ո՞հ, հազար երանի էր եթէ այսպիսի օգտաւէտ բաներու վերայ ուշադրութիւն դարձնողներ և հաստատակամութեամբ աշխատողներ դուրս գային մեր զիւղական հասարակութեանց մէջ, ինչքան պիտի ներդրութիւններ և տառապանքներ անհետանային նոցա խղճալի կենցաղավարութեան տխուր հորիզոնից և ինչքան պիտի ապահովուէր և բարեքանար նոցա ապրուստի և կեցութեան վիճակը, որուն և կամ ջերմագին սրտիւ փափագող

Մ. Արամբեկեանց

Ի 12 - Ե Արտիքերէ 1872 - Ե

ՍԱՀԻՄԱՆԻՊԵՐՈՒՄԵՆ

ՊԱՍՏԱՆԱՆ

“Իսրէմէլ և Բեւասարաբէից քանի մի քաղաքացի Օրտական Գալոցաց Երբէայ Կրտսեան լրաց պիտի լինին, կողմէ յօրտաքին:”

Թէոդոսիոյ Հոգևոր Ծխական Գալոցաց Հոգարարութիւնը, ինչպէս նաև առ հաստակ բարեպաշտ Հայոց հասարակութիւնը տարւոյս Արարատ ամապրոյն Անպտմբերի թերթին մէջ քաղաքիս ժողովրդական Գալոցաց վրայ տեսութիւն կոչուած յօդուածը կարգալով ցաւով սրտի զարմացաւ և տեսնելով որ այդ գրողը ստոյգ տեղեկութիւն չունի, հարկ կօծակնք այս պատասխանը հրատարակել. որպէս զի ոչ թէ միայն իւր սխալ կարծիքները ուղղներ, այլ նաև ճշմարտութիւնը յայտնած ինկնը մեր Հոգևոր իշխանութեանը և հասարակաց առջև:

Քաղաքիս բարեպաշտ Հայոց հասարակութիւնը յատկապէս խնայք և հոգ ունեցելու է միշտ բարեկարգութեան մէջ պահել Հոգևոր Ծխական երկսեռ դպրոցները ըստ իւր կարեաց: Այս գովելի